

շքեղ պատկերներն եւ թէ երաժշտական շունչը
կը լրացընեն զիրար:

“Մաքիներու հօտն է կ'իջնէ բլրակէն,
Հրանունիք ու նարդէսի պուրակէն.
Ու ծիծերնուն մէջ այնքան կաթ է յորդած,
Աւրէ անցեր ճերմակ վարդեր են ցանած.
Հօյ, իմ գառներս երկուորեակ,
Հզի, հօտրս թուխ ու ճերմակ.”

Եւ կամ

“Եօթը փարչով ճութ եմ քամեր,
Քեզ իմ դինին հոսելու,
Քառասուն թուփէն վարդ եմ քաղեր
Քեզ եմ պատկն հիւսելու”:

Ամբողջ գործի մէջէն կը հոսէ զգացմունք.
զգացմունք, որ հետզիւտէ աւելի թափ կ'առ-
նու, կը յորդէ եւ կը յափշտակէ ընթերցողը:

Այսու հանդերձ աւանդավէպ ստեղծա-
գործող ժողովրդին անհասկնալի կը մնայ Սի-
տալի լեզուն: “Կարօս խաչ”, եւ “Մոկաց Միւրզա”,
աւելի սիրելի են ժողովրդին, որովհետեւ իր
իսկ հասկնալի լեզուով են գրուած:

Մեր խորին համոզումով աւանդավէպեր
որբան ալ բանաստեղծօրէն գրի առնուին,
պէտք է ժողովրդական ոգին եւ նկարագիրը
պահեն, թէեւ Սիտալը մեծ շեղում չէ կա-
տարած:

Աւանդավէպեր աւելի մնայուն կը դառնան,
երբ անոնք կ'երգուին: “Վըէն ու Զին”, կրնայ
դառնալ երաժշտական գեղեցիկ կտոր մը, եթէ
օր մը բարեխիղջ երաժիշտը զբաղուէր անով:

Սիտալը օժտուած է պատմելու ձիթքով եւ
ընթերցողը հաճոյքով կը կրնէ անոր գործը:

Այսունա, 6. Փետր. 1921: Ռ. Թիւլեսիքօնւս

2. Քաջն-Վարդան, Անսագրութիւն Հայոց մեծ պատ-
սապետ Կորովին եւ Կարմիր Պարդան Մամի-
կոնեանի և պատմութիւն Վարդանաց պատի-
սազմն ըստ Եղիշէի ու այլ և այլ ուստումնա-
սիրութիւնը Պարդանաց պատմազմն վրայ:
Դրեց Բարձէն եպիսկոպոս: Պոստոն 1920: Տ.
էջ Զ+160:

Կարմիրն Վարդան տանաչօրս դար շա-
րունակ հօտեցոցած է իւր վարդագոյն արիւնը
հայ սրտերուն մէջ, որ հոն իւր թարմութիւնն
եւ ջերմութիւնը պահպանելով՝ կրկին եւ կրկին
շրջան առած խաղացած է հայ երակներուն մէջ՝
բաշխելով միշտ կենդանութիւն: Եղիշէն եղած
է խողովակն, Եղիշէն իւր Վարդան դըքին մէջ:

Հայ դիւցաղներգութեան այս արձակ դրուագին
մէջ անմահացուած է Աւարայրի հերոսն, այն-
քան թարմ, այնքան կենդանի, որ անոր շունչն
հայ ժողովրդեան անպատում վլտերուն մէջ
անբաւ նրախոյս ջամբած է եւ նոր նոր կարմիր
հերոսներու: Ճնունդ տուած հայ ժողովրդեան
կեանքին մէջ:

Ներկայ դժբախտ օրերուն հայ արիւնու
սրտերուն ինչ ամէնէն աւելի կրնար ազգու
բաղսամն ըլլալ, քան կարմիրն Վարդանայ գոր-
ծոց եւ արութեանց վերյիշումը: Ահա այս
նպատակաւ կը բարձրացնէ ամերիկահայ մամուլ
հրապարակի վրայ սիրուած ժողովրդական հե-
րոսին պատկերը, Քաջն-Վարդանայ կենսա-
գրութիւնը, Բարձէն եպիսկոպոսի շնորհալից
վոձինի արդիւնքը: Ի սրտէ կ'ողջունենք հայ
հերոսին վերստին ծնունդը, այնպէս չքնաղ-
այնպէս գեղեցկադէմ, այնպէս ազդեցիկ, ինչ
պէս երբեմն: Ամբողջ ազգ մը պատկերացած է
անոր աչքերուն մէջ, իւր ճակատագրով, իւր
ինքնուրսն նկարագրով, առաւելութիւններով
եւ պակասութիւններով:

“Եղիշէն քննական ուսումնասիրութեան,,
հմուտ հեղինակն անշուշտ միակ հեղինակու-
թիւնն է Վարդանանց պատերազմի պատմու-
թեան համար: Ներկայ աշխատութիւնս՝ իւր
էական մասերու մէջ հիմնուած նախորդ քննա-
կան գործին եղրակացութեանց վրայ՝ կոչուած
է ժողովրդեան մօտեցնել ծանօթացնել Աւա-
րայրի հերոսն, որ միշտ հիացուած, բայց իւր
անձնաւորութեան սակաւ գծերովն միայն ծա-
նօթ էր ընդհանրութեան:

Մեծն Վարդան իւր տոհմով, կրթու-
թեամբ, գործերով, հերոսական քաջութիւն-
ներով կը պարզուի հոս հայ ժողովրդեան,
մի եւ նոյն ժամանակ օրինակ, առաջնորդ ըն-
ծայուելով հայ սրտերուն:

Պիտի բաղձանք, որ ամէն հայ անհամ
ունենայ զայն իւր ձեռքին մէջ, կարդայ յաճախ
եւ Քաջն-Վարդանայ կաղապարին վրայ ձեւէ
յերիւրէ իւր նկարագիրը: Այսպէս պիտի ազ-
նուանայ հայ ժողովուրդը եւ Հայոց պատմու-
թեան էջերը պիտի վարդարուին նոր Վարդան-
ներու պատկերներով:

Հ. Ա.

